

ԱԼԻԲԵՏ ՏՈՒՐԿԵ

ՅԱՎՅՈՑ
ԲՈՅՔ



ՀԱՏՈՐ Խ.

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒԹՈՒՆ, ՅՈՒՆԻՍ 1, 1911

ԲԻՒ 6

Ալիբետ աղաք :

Այս ամիս ձեր սպորտը առ կարդացուծ նաև ակին տեղ յօդուած մը զրել աւաշորեածաւ ինձի, ուստի ես ալ յարմար գատացի ձեզի զրել հետեւսաւ պատմութիւնը, որուն նի. թու է

ՓՈՇՈՏ ԱՆԿԻՒՆՆԵՐՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ:

«Ծ, ա զոշոց թոմի քսաւ կերպով, մինչ զերժակը դուռին ի վեր կը քաշէր, ապասունանը բանալու մոռցած իմ, բայց կարծեմ տարբերութիւն մը չընեմ:

Եթէ արքափի քնատ չրլար՝ պիտի կրնար լոել քրքչալիր ծիծաղ մը քովի անկի. նէն, ուր փոշուա սարդի ոստայն մը կախուած էր — ծիծաղ մը որ այնուոփ կոյա էր որ, զոյն լոելը իսկ հաճալի քան մը պիտի չընար:

«Ո՞ս, ա քսու թեթե ճարհասուն ձայն մը, «հիմա տոմիթ մըն է այս մեզի համար. ինչ կրնանք ընել, ինչպէս կրնանք կուռի այն որեւէն հնտ, որ ցորեկ ատեն կը ժայլի և միր զօրութեան պրեթէ կէսը կը նուռանէ ու կը գերէ: Երասկի քսուով մնելք ցորեկ ատեն չենը կրնար չափուիր անոր հեաւ»

«Հիմա կրնանք անոր հետ չափուիր, ա քսու ուրիշ ճուռաց ձայն մը, «գուրս հանելով միր և միր նմուններուն բանակները, հնկայ մը իսկ անօժական ու տիար է իրր կը բնանայ: Փութացեց դուք բողոք, որ յարձակիլ ու պատեմ կուգեց զայն, չուտ ըրեւ»:

Այս կոչին իրեւն պատուախան սենեակին ամէն մէկ անկիւնէն իրշուտ, կին կապերախն ատակէն, մինչեւ անգամ թուժի բարձեն վրայն ազմուկ մը փրթաւ պղտիկ ձայներու, որոնք ՇՄՆ, յարձակեցւք, յարձակեցւք անոր վրայ, ա կը պոռացին:

«Հոյ, ա քսու առաջն խօսողը, «ոչ այդչափ ըարձրածայի, մնեք պէտք է կանոնաւորապէս ու կաղաքակերպուան յառաջ փութանք և մեր զննքերը պոտըսուս ունենանք: Դիմաւոր զործը աս է թէ, մնեք պէտք է այնչափ տատինանորար յօստնանք որ, ոն չփոխու թէ մնեք իր վրայ յորձուկանք, ու այսպէս մինչեւ որ յազդինք զայն»:

Այս կերպով գոյս ճրանուուառը հանդարանցուցի խօսքերով յուսաջ քնից իր գունդերը և ոյզ զարմանալի ու անուեանեիի բանակի շատ մը տարբեյ ճամբաներով յարձակեցու թոմիի վրայ: Անոնցինք ունանք քանակեցան անոր թեորիթիզներուն վրայ, ոմանք նաևս անոր կիսարաց չուրթներաւն վրայ, մինչ ու եղի յանդուգնեներ մեծ յազմանթիւնով ներս խունդեցին անոր չնշառութեան և ուսուդ: Անոց ճրանուառը կը զոշէր, «Եթէ այս դիմի այս հակացին վրայ աբրեւը՝ վաղը իր բարեկաւ ու ընթիւ իսկ իր սուր ու լուսուող առարկով չպիտի կրնոյ մեզ հոսկէ գուրս քշիլ չուտով: Եկիք, աւելի

